

ԵՐԲ ԵՐԻԿԱՄՆԵՐԸ ՀԻՒԱՆԴ ԵՆ

Երիկամները երկու փոքրիկ դործարաններ են, որոնք մէջ-քին տակ, ողնաշարին երկու կողմերը դրուած են և մէզ կ'արտադրեն: Ի՞նչ է մէզը. այն հեղուկը, որ դուրս կը տանի մարմնոյն մէջ գըտ-նուած թոյները:

Երբ երիկամները հիւանդ են, կը պատահի երկու տեսակ երեւոյթ: Նախ այն վնասակար տարրերը, որոնք պէտք էր դուրս տալ, երիկամներուն անկարողութեան պատճառաւ, կը մնան արեան մէջ, թունաւորելով զայն: Երկրորդ այն կենսական տարրերը, որոնք պէտք էին մարմնին, երիկամներուն անկարողութեան պատճառաւ, դուրս կ'ելլեն մէզին հետ:

Առաջին տարրը կը կոչուի մեղուտ (սրբական առաջական անունու), երկրորդը բնասակիտ (անունու):

Երիկամներու այս հիւանդութեանց պատճառները զանազան են ինչպէս մանրէները (օրինակ կարմրախտը՝ սքարլաթին) թոյները, չափազանց կերպուխումները:

Այդ հիւանդութիւններուն ընթացքին, ամէն առտու հիւան-դին թարթիչները կ'ուռին, երեսը նոյնպէս, ոտքերը մասնաւորաբար երկու պճեղներուն (թոփուք) վրայ ուռեցքներ կը տեսնուին: Ուրիշ-ներ ուռեցք չեն ունենար այլ գլխի ցաւ, սրունքներու միսերու տե-սակ մը պրկում (ժողովուրդը «Զիդը ջղին վրայ ելաւ» կ'ըսէ), մաս-ները մեռած կը թուին, ձեռքերը կը թմրին, շունչը կը հատնի, գլ-խու սլտոյտներ կ'ունենան, աչքերը կը դառնան, ախորժակը կը կորսուի և այլն: Երբ արեան մէջ միզուտը կը շատնայ, մահուան վր-տանգը կ'աւելնայ:

Դարմանուելու համար, նախ պէտք է պայքարիլ թոյնին ա-ւերներուն դէմ, յետոյ քէժիմ բոնել (ալահք): Երբ միզուտը շատցած է, կաթէն զատ ուրիշ բան չտալ հիւանդին: Երկար ատեն կաթով սնանիլ, և ամէն ութը օրը անդամ մը լուծողական առնել: Նոյնպէս առանց աղի սնունդ առնել, կանանչ կամ չոր բանջարեղէն, բրինձ, զետնախնձոր, պտուղ: Իրրհ խմելիք, եղիսլտացորենի մազի խաշածոյ, թարմ խաղողի ջուր:

Բժիշկին կ'իյնայ երիկամունքի հիւանդութեան ձեւը եւ պատ-ճառը որոշել և հիւանդին յանձնաբարել պատշաճ գարմանումն ու մանաւանդ սննդապահութիւնը:

Իսկ հիւանդը պարտաւոր է կէտ առ կէտ գործադրել բժիշկին յանձնաբարութիւնները, խուսափելու համար ծանր բարդութիւն-ներէ: